



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ШУРЧА ПЫЛІ

# ФІЛІППІНІ.



891-90  
- 84

891.99

L-84

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱՆ

Մ. Դավիթյանի  
շնորհըն  
լիբերատոր

## ԳԵՐՈՒՆ

A 11/41792



Հայաստանի ԱՐԵՎԱՆ

1935

ԳԱԼՈՎՃԱՆ



## ԳԱՐՈՒՆ

Եկեր ես մեզի, բարի' ծիծեռնակ,  
Կարմիր կրտուցիո երգ մը մերդաշնակ.  
Դուն սէ՛ր, հրաւէր կեանքի', ժըրտինքի'  
Դարերու նամբռ'րդ, հին Հայու ոգի'....

Դարուն, յարուրին, — երկիրն է արքուն.  
Ռւրախ է օքը, ուրախ ես եւ դուն.  
Մարմինը արտին եւ վըսեմ բարտին.  
Հազեր են ցորեան, տերեւ վերըստին....

Թրոփի'ր դուն, զըմա՛, նիւզե՛ր հաւաքէ.  
Ամէն սըրոյի մէշ աղրի'ւր մը կ'երգէ.  
Ամէն ձեռքի մէշ կայ հո՛ղ ու անտա՛ռ.  
Մարդն այսպէ՛ս կ'ապրի, կը մեռնի արդա՛ր....

Եիմէ՛, ինչ որ կայ՝ փըլած, տւերուած.  
Ա՛լ մերն է հիմա եւ տանիք, ե՛ւ հաց.  
Եիմէ՛, նորոգէ՛, վըստահ յաւիտեան,  
Կը մընայ բոյնըդ՝ Աշխարհ Հայաստան....

## ԱՅՑԵԼՈՒ

Թըլուրին վըրայ՝ սեմեակ մը հիմ տուն,  
Դուռը կիսաբաց.  
Կարծես անհամբեր կըսպասէ մէկուն . . . :

Ու ներս կը մըտնեմ : Շիրմի պէս լուռ է :  
Կըսկըսիմ խոկալ . . .  
Բընակիչ չումի՝ զիս դիմաւորէ,  
Ըլլայ հիւրընկալ . . .

Կես'նք մը կայ միայն՝  
Սեր ու ամկենձան :  
Իր նըկարն ահա . . .  
Բայց ո՞ւր է արդեօք  
Մարմինը հիմա :  
Կը նայի իմծի ու կարծես կ'ըսէ : —  
«Դո՞ւմ ալ կը դառնաս  
Ռիմի մը վըրայ ըստուեր ու երազ . . .

Արռաներ տըկար եւ աղաշաւոք,  
Ուրախ են կարծես՝  
Իմ ռանաճայնէս։  
Հի՞ր կ'ըլլամ մէկում, ամենում ամուկր,  
Եւ կը մըտածեմ,  
Թէ վերջին անգամ հոս ո՞վ էր նըստեր...

Եւ կադ դաշնամուք՝  
Ռոկորը տըխուր.  
Մատներուս ներմեւ իսկոյն կը ենծէ,  
Այնուշ'ս զարմացած.  
Կը յիշէ զուցէ  
Ռւրիշ երգի մը մատները մեռած...

Քարէ խընկաման,  
Դեռ մէշն է լրման.  
Մոխիբը խումկի,—  
Անիւնն աղօք-ֆի...

Խօշիկներ յոզմած եւ ցուպ մը տըրտում՝  
Անյայտ ռուժերու,  
Խըրեւ յիշատակ, — կենսագրութիւն...

Եւ գորշ վառարան՝  
Փայտերը վըրան.  
Պառկած զիրկ զըրկի,  
Կ'երագեն լուցկի...

Չեմ զիտեր, ինչո՞ւ իմ մէշ կը ծըմի  
Փափաք մամայի, —  
Կ'ուզնէմ հոս մըմալ  
Եւ այս խըրնիրին բըմակիչ դառնալ —  
Քաղաք ու անիւ չըյիշե՛լ, մոռնա՛լ,  
Մա՛րդն իսկ ուրամալ :

## ՄԱԶԵՐՈՒՄ

Մազե՞ր իմ յոզմած, մազե՞ր ուղեւոք.  
Կը յիշէ՞ք մայրըս՝ որ ձեզ կը գըգուէր.  
Զեզմով կը խընդար լուռ հոգին անոր.  
Այդ խընդութն անուշ կարծես երէկ էր:

Կը յիշէ՞ք դուժ իմ օրերը գարման,  
Երբ խենք մատմերը սէրի, յաւզաւմի,  
Կը խամգարէին ձեզ հովի նըման,  
Մինչ ես կ'ըմպէի քերամը գինի:

Հիմա դարձեր էք տըրտում, ամիսնամ,  
Դուժ կորսընցուցած ե՛ւ մայր, ե՛ւ զարում,  
Իշեր է արդէն ձեր վըրայ եղեամ,  
Նոյնիսկ իմ ամրան այս տափ օրերում:

Վաղը պիտ' ձիմէէ, պիտ' ձիմէէ կամաց.  
Վաղն իբրև կեամինի վերջին եղանակ.  
Զեզմէ շատերը կամուլս բաժնըւած՝  
Դուժ պիտի մընաժ միշտ ցուրտ ու մինակ:

## ԳԵՂՕՆ

Խաղաղուրի՛ւմ եւ զօրուրի՛ւմ հայ բարբառին՝  
Նայիրի մէջ, դուրսն՝ ամարմատ, քափառական։  
Հազա՛ր օրհնէնք Հըմարողին, Սուրբ Համբարին  
Եւ խօսողին՝ որ պիտ՝ ապրի մի՛շտ, յաւիսնեա՛ն։

Հըսպարտուրի՛ւմ մեր բարբառին երազածին,  
Աւրի համար, եղբայրուրեան համար եղած։  
Անմահուրի՛ւմ մեռնողներուն որ երգեցին՝  
Ցեղին կամքը դիւցազնօրէն լուսազընաց։

Կարողուրի՛ւմ դըպրուրեան նոր աշակերտին, —  
Պեղող մըտժի հանքը խորունկ եւ թիւրածալ։  
Տեւողուրի՛ւմ բընարական անոր սըրտին, —  
Դեղեցկուրեան, զիմովուրեան հաւատացեալ։

Երանուրի՛ւմ չըծընածին, արդար լեզուին,  
Որ պիտ՝ հըպի հայ բառերուն՝ իբրև մեզրի։  
Ողջո՛յն զալիք Մըտածումին արեւային,  
Դալիք նրգին, ձայնին ուրախ ու ամբերի։

## Գ Ր Ո Հ

Եկեր ենք մենք՝ իբրեւ վընի՛ս, իբրեւ արի՛ւմ,  
իբրեւ փըրկի՛չ զալիք բոլոր բազուկներուն:  
Եկեր ենք՝ մեր տունն ու սիրտը բռպած այլուր,  
Հացը մեզի նոր լեզու է ախորժալուր,  
Երգ է ահեղ, կը փորորկէ մեր լուռ հօգին,  
Որովհեանեւ մենք ենք ցեղը աշխառանձին:

Մենք կերտեցինք ոս որմերը երկնասըլաց,  
Յատակները՝ մարմարներով, մերկով բանուած,  
Եւ սողացող ցուրտ զիծերը երկարներուն,  
Տոզեկառքը՝ որ կը բռնմէ փախչող հեռուն:  
Մենք փրաեցինք ուղիները գետինին տակ,  
Բարձրացուցի՛նք տաճարներն ալ ոսկեամդակ:

Մենք փշշրեցինք սա լեռներուն կողերն եզօր,  
Քարածուխի, իւղի համար՝ որոնց այս օր  
Տէ՛ր է՛ դարձեր իբրև օրէնք եւ ազատ գոզ.  
Անիւներուն կ'ընէք լեռն իսկ հըպատական :  
Մենք յաղբեցինք կամուրջներով ջուրին վայրի.  
Մենք վառեցինք իւրաքանչիւր լոյսը երկրի :

Եւ մենք բացինք դուռը գործին, մեծ ազմուկին,  
Հո՞ն, հըրակէզ մհտադներու մուրնը կըրկին  
Զարկինք, զարկինք օճազգալա՛ր, կատազօրէ՞ն,  
Մինչև մուրը եկաւ, բաժնեց մեզ կըրիւէն,  
Մինչև շողին սուլեց դադա՛ր, խաղաղուրի՞ւմ .  
Իբրև վաստակ մենք տո՞ւն տարինք հազ մը արքուն :

Եկե՛ր ենք մենք ամէն հանիկ, ծըլսնելոյզէ .  
Ամէն գործիք մեր ձեռնին մէջ հըրազէ՞ն է :  
Մէր բոլորիս կուրծքը խըրա՛մ, բէ՛րդ ամառիկ .  
Եկե՛ր ենք հոս՝ մենք որպէս տէ՛ր, հացի մարտիկ .  
Ու կը բախտինք ձեր նակատին, ձեր օրէնքին,  
Անակընկալ կայծակի մը նըման ուժգին :

Եկե՛ր ենք մենք. բազմահազար ուրիշներ կամ,  
Մովի անվերջ ալիքներուն նըման կուզան :  
Քաղցածնե՛ր ենք, թէ՛ բացակայ եւ թէ ներկայ,  
Մէր աշխերուն ապրստամբող աշխա՛րի մը կայ :  
Պիտի կըռուինք անօրինակ, հըզօրակա՛մ,  
Յաղբանակը մեր Վէճինին է՛ ալ այս անզամ :

## ՄԱՅՐՍ

Երա՞զ քէ մարմին, եկեր է կարծես՝  
Կը նայի ուղիղ՝ տըրտում աչքերուս.  
Ու կ'ըսէ իմծի, — «Որքա՞ն փախուած ես,  
Որքա՞ն տռապած՝ դո՞ւմ, ի՞մ զիրկէս դուրս :

Զերքը կը դըմէ իմ փըլած ուսիս —  
«Միմակ ես», կ'ըսէ, «Դօ՞ւմ, իմ վերջին ծառ,  
Հսուսւերիդ ներքեւ նըստող մը շամիս,  
Ռ'չ ալ նիւգերուդ՝ բըռչում մը պայծուա :

Կանգներ է դէմըս՝ առանց ժըպիտի,  
Մամուկ օրերուս այդ վընիս հայրին.  
Կը փորձեմ բըսնել, խկոյն կ'ամենափ.  
Եւ աչքերս իրենց խորդէն կը հալին :

## ՀԱՅԱՍՏԱՆ

(Radio)

Մամուկներէդ մէ՛կն ըլլամ ես, վա՛ռ ըլլամ,  
Որ գրքին զիս, համբուրես.  
Գրգուանքիդ տակ, արեւիդ տակ հասուննամ,  
Պարտէզներուդ միրդին պէս :

Մամուկներէդ մէ՛կն ըլլամ ես, սէ՛ր ըլլամ,  
Որ լեզուս՝ մերկ ու հըլու,  
Աշակերտէ բար ուղեղիդ մայրական՝  
Քու Նօր Նրգըդ սորվելու :

Մամուկներէդ մէ՛կն ըլլամ ես, ո՛ւժ ըլլամ,  
Որ յարկիդ տակ հաւասար,  
Օրերս ազատ, օրերս ուրախ ծերաննան,  
Հացըդ չիյնայ ձեռքէս վար :

Մամուկներէդ մէ՛ն ըլլամ ես, սի՛ւմ ըլլամ,  
Կեանքիդ համար կամարուող .  
Ա՛յնքան քրտնիմ՝ որ քու քարերդ իսկ դառնան  
Ամէն բերքի, վարդի հող :

Մամուկներէդ մէ՛կն ըլլամ ես, ձա՛յն ըլլամ,  
Նրգեմ անոնք՝ որ քու մէջ  
Դեռ պիտի զան արեւի պէս, կեանքով լայն,  
Եւ դարերու պէս անվերջ :

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Որմնադիրն իմքն էր՝ իմ հայրըս մինակ.  
Շարեւծ առաջ ժարերն համրութեց.  
Կաղնիւն բերաւ սիւներուն հասակ.  
Երկինքի նըման հարք տանիք փըռեց:

— «Թո՞յ զաւակներըս ապրին, բազմաման,  
Զեռքերն չըմկնի սուրբ արտը հացի.  
Դուռը բաց մըմայ վաճէի մը նըման,  
Սեզամին շուրջը՝ միշտ հի'ւր, դըրացի':

— «Մէրը չըմարի, երբե՞ք չըկիսուի.  
Օրերն համբոյրով, խիմդով ողողեն.  
Սերումդըս ըլլայ նըման տերեւի, —  
Ուրիշ մը ծըլի՝ նիշդ փըրքած տեղէն».

Մեռաւ : Հեռացայ : Նորէն փորոքիկ :  
Մայրըս՝ տարագիր, եղաւ անձնասպան :  
Քոյրըս խաչեցին եւ որդին փոքրիկ :  
Նդրայրըս բըմեց՝ հռ'ս, հօրըս նամրան :

Մինակ եմ հիմա : Հոգիս ամպարգեւ,  
Կարծես՝ ո'չ շինող, ո'չ տուն է տեսեր,  
Այլ միայն անիւ . անիւին ներքեւ՝  
Ամէն ինչ փոշի, մոռցրւած ըստուեր :

## ԿԱՐՕՏ

Երրեմն, այնպէս, ձեր մասին կը մըտածեմ տըխրագին,  
Ո՞վ եղբայրներ հեռաւոր, բայց հօգիիս այնքա՞ն մօս:  
Կը զըծեմ ձեզ, կը բըռնիմ բոլոր ուժովն իմ մըտին.  
Երրեմն, այնպէս, կ'ըլլամ ձեր ըստուերներում իսկ կարօտ:

Կը մըտածեմ քէ՝ կ'ապրիք կամ անշիրիմ մեռեր էք.  
Դո՞ւք որ մեծցաք իմծի հետ, տումկի մը սէս արեզդէմ,  
Դո՞ւք որ քերիք մեր զիւդի աղդիկներուն սէր ու երգ:  
Երրեմն, կարծես, ձեր հետմէն ըշտապ-ըշտապ կը հալեմ:

Խօսի կ'ուզեմ եւ խընդրել որ ներէք դուք, քէն ուշ.  
Այս իմ լեզուիս այնքան սուր, այնքան վիճող, կըոււազան,  
Որ քերեւըս դարձեր է ձեր սիրուերը տանջող փուշ:

Պատմել նամբաս՝ մեմենայ, հօգիս՝ տըխուր ու տարբեր.  
Հաւատացէ՞ք, վիշտերըս մոցեր եմ ես ու կուլամ  
Ձեզի՛ համար, որ իմմա՞ն, զիսեմ, շա՞տ էք տառապեր:

## L U Է

Հարցում մը, ո՞վ Տէր — Զեռժիկ մէջ՝ անձիք  
Սիրուս շափեցի՞ր :

Գիտե՞ս, ծով սէրիս համար՝ անիկա,  
Բաժակի մը պէս, շատ պըզուիկ կուգայ :

Ու երբ' դուրս քերիր աչմերըս պայծառ,  
Դում երբեք զիտցա՞ր,

Որ անհումին մէջ նըմամին պիտի  
Կայծի մը, ընկած խորժը անդումդի :

Երբ կոկոնի պէս շըրբներըս քացիր,  
Տէ՛ր, մըտածեցի՞ր,

Որ Գեղեցիկը պիտ' հիւծէր հոգիս,  
Ըլլալով, յաւէտ, խուսափող մազմիս :

Երբ ճամբառ դըրիր ոստերըս անհոգ,  
Դում տեսա՞ր արդեօք,

Որ համ տատասկ կար : Հիմա ամէն բայլ  
Վէրք է զիս տամբող : Կ'ուզեմ եւս դասմալ :

## ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

### ԱՐԵՒԵԼԵՎՈՒՆ

Կողմն հայրենի՝ հերոսները միակամ՝  
Հողին, հանքին, գործառան,  
Բոլոր անոնք որ քրտինքին կը փուրամ,  
Հըգո՞ր ըլլան յաւիտեան :

### ԱՐԵՒՄՏԵՎՈՒՆ

Կողմն հայրենի՝ նամբաները ծիածան,  
Արտը խունկի պէս բուրեան,  
Եւ կարերը Մատիսէն իսկ յաղրական,  
Բարձրը ըլլան յաւիտեան :

### ՀԱՐԱԽԱՑԻՆ

Կողմն հայրենի՝ աղբիւրները բիւրակնեան,  
Շառն ու ծդուռն արփական,  
Եւ միրզերը արեւագոյն, մեղրահամ,  
Առա՞տ ըլլան յաւիտեան :

### ՀԻՒՄԻՍԱՑԻՆ

Կողմն հայրենի՝ այդիները սիրական,  
Սեղանները ամէն տան,  
Գիմիի պէս ուրախ՝ հարսը եւ վեսան  
Գըրգա՞նք ըլլան յաւիտեան :

## ԵԿԱՇՔ, ՀԱԻԱՏԱՑԵԱԼՔ...

Լըսեցէ՞ ինձ՝ համայնքուն,  
Մեր իրանէն, լուռ թուրզերէն,  
Եւ Նիւ Նորդէն՝ երկնառուաց,  
Ուր որ Հայ կայ, ձե՛ռք կայ տնհաց.  
Բոլորը մէկ լըսեցէ՞ դուք,—  
Երգ եմ բերեր ձեզի յատուկ:

Դո՛ւք՝ մազապարծ սուրէն, հուրէն,  
Գացիք ամվերջ ուղիմերէն,  
Զեր Խոնը քոզած ե՛ւ կալ,  
Ե՛ւ ծառ, այգի՛, մի՛շտ հիւրընկալ.  
Թոզած ուրախ զիմի, կարան,  
Դարձաք տըլյուր եւ ամերազ:

Դարձաք ամտուն, իմբնակորոյս,  
Ազմուկին մէջ՝ անիւ դարուս,  
Դարձաք զերի, մեռած արտեք,  
Ռուժերու տակ՝ ոսկիի տէր,  
Կը նրմանի ձեր մուր հողին՝  
Ձե՞ր իսկ փորած երկար հանժին:

Ո՞վ որ ունի արիւն արրուն,  
Ունի բազուկ եւ օքաւրիւն,  
Ունի ձեռքեր՝ ամխոնչ, նարտար,  
Կըրմայ ձրգել իեռ ու ամտառ,  
Եւ դընել շար ժարի վըրայ,  
Ընել երկրին հասակն երսկայ —

Ո՞վ կը սիրէ քըրտինքն իրեն,  
Աւրիշինն ալ եղրայրօրէն.  
Ո՞վ կը սիրէ հողը արդար,  
Առանց խոփի՝ որ չի խընդար.  
Ո՞վ կը սիրէ օրը եղպարտ  
Կուլգէ ապրիլ ազատ, ամպարտ —

Ո՞վ որ ճակատ բամալ զիսէ,  
Եւ շարը միշտ յաղը ոդ մարդ է.  
Ո՞վ որ զիսէ շըլլալ զաւակ,  
Նրէկին կոյր, կորաքամակ.  
Գիսէ պահել հանգիստն անգին,  
Արեւահամ հացին, կեանժին —



Ո՞վ որ կըրմայ հումոք դառմալ՝  
Նըպատակին ծովածաւալ .  
Ո՞վ որ կըրմայ շիմել այս օր՝  
Քերպառուրեան փետուր մը նոր,  
Ո՞վ որ կըրմայ բորսվախօս  
Մամուկին տալ ուղե՛զ, տիւղո՛ս —

Ո՞վ որ ումի սի՛րու անապակ,  
Եւ համբայրի՛, սէրի՛ պապակ,  
Ումի կարօ՛ու գեղեցիկի,  
Այս որ միայն հո՛ս կը ծաղկի .  
Յարենի զայն, սեւ-սեւ աշխե՛ր,  
Մեր դարաւոր արեան ընկեր —

Այժըմ ըշտապ բռդ զա՛յ ինծի ,  
Վազե՛մ մէջը լուսաբացի .  
Թռդ զա՛յ, բռդ զա՛յ հաւատին հետ,  
Այս աշխարհը երամաւէտ .  
Պիսի բացուի՛ դաւազ ուժգիմ՝  
Միամալու ներսի կամֆին .

Ներսի երգին ու զանգակին,—  
Հայ բամուօրի ուրախ հոգին,  
Որ կը հըմչէ սհեզօրէն՝  
Մեր որմերէն, մեր դաշտաերէն,  
Կ'արձագանգէ հեռուն, հեռուն,  
Լուս ու տըլուուր երկիրմերուն :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ե2

1.	Գարուն	3
2.	Այցելու	4
3.	Մատերալ	6
4.	Կեղծ	7
5.	Գրք	8
6.	Մայրէ	10
7.	Հայաստան (Radio)	11
8.	Կիբառզուրքին	12
9.	Կարս	13
10.	Հսկ'	14
11.	Օրհնուրին	15
12.	Ականջ, Հաւասարեալ	16







[304.]

